

25. 586

2979

Թիւ 10, նրանցակարից «Հայենին» ի

ԷԼԻԶԵ ԱԾՔԼԻՒ

իս ԵՂԲԱՅՐ ԳԻՒՂԱՑԻԻՆ

ԹԱՐԳ. ՖՐԱՆՏԵՐԵՆ
ՏԻԿ. ԱՕՖԻԱ. ՊԱՂՏԱՍՍՄԵԱՆ



333.3

Դ-41

ՊՈՍԹԸՆ

«ՀԱՅՐԵՆԻՑ»-Ի ՏՊԱՐԱՆ

1910

299M

ԷԼԻԶԻ ՌԵՔԼԻՒԻ

10

ԻՐ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԸՄԲՈՒՆՈՒՄՆԵՐԸ

Հեղինակաւոր գիտնական մը և թափանցող
մտքով օժտւած ընկերաբան մը : Ահա՝ երկու
բառով, ելիդէ Ռաքըլիւի պատկերք :

Քիչ մը հեռուն ընթերցողը պիտի գտնէ ա-
նոր փրոփականտի գրքուկներէն մէկին — «իմ
եղբայր գիւղացիին» — թարգմանութիւնը : Նախ
քան այդ ընթերցումը՝ օգտակար պիտի ըլլար
հոս ներկայացնել այդ նշանաւոր դէմքը՝ վեր
հանելով անոր ընկերական ըմբռնումներու ընդ-
հանուր գիծերը և տալով հակիրճ ծանօթու-
թիւններ անոր կենսագրականին վրայ :

Ծնած է 1830-ին Ֆրանսա ու մեռած երեք
տարի առաջ : Իր ազատասիրութիւնը և հան-
րապետական գաղափարները պատճառ կը դառ-
նան որ ձգէ ան Ֆրանսան 1851-ին : Կը ճամ-
բորդէ Եւրոպա և Ամերիկա ու 6-7 տարի յետոյ
կը վերադառնայ Ֆրանսա, ուր կ'աշխատակցի
շատ մը հանդէսներու և թերթերու, կը հրա-
տարակէ շատ մը ուսումնասիրութիւններ և,
վերջ ի վերջոյ՝ բռնակալութեան հանդէպ իր
ունեցած զգւանքի խոյանքին մէջ, կը յարի Մէ-
լուքսոյն կանոններուն :

Փարիզի պաշարման ժամանակ կը ծառայէ աղքայի պահնորդներու բանակին մէջ և այդ պահուն կ'ընդգրկէ Համայնքի (Commune) կուսակցութեան գործելակերպը։ Սակայն կը բըռնըրի Վէրսայլի թագաւորական բանակէն ու նախ կը դատապարտւի աքսորի, ինչ որ յետոյ կը վերածւի արտաքումի։

Օտարութեան մէջ էլիդէ Ռըքլիւ, սուկայն, անդործ չի մնար։ Կը ձեռնարկէ իր «Տիեզերական Աշխարհագրութիւն» անուն հեղինակաւոր գործին, զոր կ'աւարտէ մօտ քսան տարիէն (1876-1894)։ Աշխարհագրութեան ուսուցչապետ կը կարգւի Պրիւսէլի նոր Համալսարանին մէջ։

Էլիդէ Ռըքլիւի ընկերույին ու իմաստասիրական վարդապետութիւնը կը պատկերանայ իր «Բնաշրջում և Յեղաշրջում», — Evolution et Révolution — գրքին մէջ, զոր հրատարակած է 1898 ին։

Էլիդէ Ռըքլիւ իր այդ գործին մէջ կը ջանայ ցոյց տալ թէ Բնաշրջութիւնը և Յեղափոխութիւնը երբեք իրարու չեն հակասեր։ Ընդհակառակը պէտք է անոնք նկատւին միենոյն երեսոյթին երկու յաջորդական շրջանները։ Բնաշրջումը կը կանխէ յեղաշրջումին, ու այս վերջինն ալ իր կարգին նոր բնաշրջումի մը, որ մայրն է ապագայ յեղաշրջումներու։

Ինչպէս որ գործը կը յաջորդէ գործելու կամ եցութեան, չէ՞ որ, հարկաւորաբար յեղափոխութիւնն ալ յաջորդելու է Բնաշրջումին։ Մէկը միւսը իրարմէ իրենց երկումին ժամանակովն է որ միայն կը տարբերին։ Թո՛ղ ֆըլ-ֆըլկած հիւթէր հեղեղատի մը ընթացքը կասեցնեն։ Չուրը տակաւ առ տակաւ կը հաւաքւի

արգելքին վերել և լիճ մը կը կազմւի դանդաղ բնաշրջումով մը։ յետոյ յանկարծ վարի թումբին մէջ ընդմիջում մը պիտի կատարւի, ու քանի մը անկիւնը պատճառ պիտի դառնայ անոր կործանումին։ պատնէշը պիտի առետարւի ուժգնորէն ու լիճը գատարկանալով պիտի վերածւի հեղեղատի։ Նիւթի իւրաքանչիւր վերափոխում, գաղափարական իւրաքանչիւր իրականացում կը հակազդւի միջավայրին անտարբերութենէն՝ փոփոխութեան շրջանին իսկ, և նոր երեսոյթը առաջ պիտի գայ այդքան աւելի խոշոր ճիգով կամ զօրաւոր ոյժով մը, որքան մեծ է անոր արտայայտութեան արգելւչ պատճառը։ Հէրտէր խօսելով Փրանսական յեղափոխութեան վրայ այդ բանը արդէն ըսած է։ «Սերմը կ'ինայ հողին մէջ, երկար տաեն ոն կը թւի մեռած ըլլալ։ յետոյ յանկարծ ան կը բուսնի, կ'երկնցնէ իր ծիլը, կը շարժէ զինքը ծածկող կարծր հողը, բռնութիւն գործ կը դնէ թշնամի կաւին դէմ, ու ահաւասիկ ան տունկ կը դառնայ, որ կը ծաղկի և կը հասցունէ իր պտուղը»։

Բարեշրջական իտէալը և յեղափոխական նպատակը հետեւեալ կերպով կ'ըմբռնէ էլիդէ Ռըքլիւ։ «Կեանքի պայմաններն են իսկապէս որ կը թելադրեն հիմնական բաղձանքը։ Աղաղակներն ու հեծեծանքները որ կը լսւին գիւղին իրձիթներէն, քաղաքներու ընդերկեայ բնակատեղիներէն ու մառաններէն, մեզի կը կրկնեն անդադար։ հաց պէտ է։ Ուրիշ ամէն հայեցակէտ կը գիլ ու երկրորդական կը դառնայ՝ բոլոր էակներու նախանհրաժեշտ պէտքի հաւաքական այս արտայայտութեան առջև։»

Աստիճանաւոր բարեշրջումը կամ յեղաշըր
ջումը պէտք է ուրեմն նախ ձգտին այս պէտքի
գոհացումին, ու լ. Ռըքլիւ կը կարծէ որ ճամ-
բայ ելած ենք ու կը դիմենք հետզհետէ դէպի
այն ամբողջութիւնը «Խաղաղ կամ բռնի փո-
փոխութիւններու, զոր նախապէս կոչած են ըն-
կերտիան յեղափոխութիւն և որ պիտի կայանայ մա-
նաւանդ մարդոց և իրերու բռնապետական իշ-
խանութիւնը և հաւաքական աշխատանքի ար-
տադրութիւններու անհատական յափշտակումը
կործանելուն մէջ»:

Տիկ. Ս. Պ.

Փարիզ, 1910

ԻՄ ԵՂԲԱՑՐ ԳԻՒՂԱՑԻՒՆ

«Ճիշտ է արդեօք», կը հարցնես դու ինձ,
«Ճիշտ է թէ քու ընկերներդ, քաղաքներու
բանուրները, կը մտածեն ինձմէ յափշտակել
հողը, այդ քաղցր հողը, զոր կը սիրեմ ես և որ
ինձի հաց կուտայ, թէ և շատ դժւարութեամբ,
իրաւ է, սակայն և այնպէս կուտայ:

Նա սնուցած է հայրս և հօրս հայրը և, թե-
րես, գտնեն այնտեղ քիչ մը հաց զաւակներս
ալ: Ճիշտ է որ դու կ'ուզես ինձմէ առնել
հողը, վտարել զիս հիւղակէս և փոքրիկ պար-
տէդէս: Իմ դաշտը ուրեմն ինձի այլևս չպիշտի
պատկանին:

Ո՛չ, եղբայր, այդ բոլորը սխալ է: Քանի
որ դու կը սիրես հողը և կը մշակես զայն, քեզ
է որ իրապէս կը պատկանին անոր հունձքերը:
Դու ես որ կը գոյացնես այդ հացը. քեզմէ, քու
բախտակից կնոջմէդ, քու զաւակէդ, որ սերած
ձեր միութենէն, ձեզմէ առաջ ո՛չ ոք իրա-
ւունք ունի անկից ուտելու: Պահէ, ամենայն
հանգստութեամբ, դաշտերդ, պահէ բահդ ու
արօրդ կարծր երկիրը փորելու համար: Ոչինչ
աւելի նւիրական է քան քու աշխատանքը, և
հազար անգամ անիծէ այն մարդը որ պիտի ու-
զէ՝ քու այնքան ճիգերով սնուցիչ դարձուցած
այդ հողը քեզմէ կորզելու:

Բայց ինչ որ ես կ'ըսեմ քեզի՝ չեմ ըսեր ու-
րիշներուն, որոնք կը հաւակնին հողագործ ըլ-
լալ առանց սակայն զայդ իսկապէս ըլլալու։
Ո՞վ են այդ ինքնակոչ աշխատաւորները, հողը
պարարտացնողները։ Մէկը ծնած է մեծ տա-
նուտէր։ Երբ զայն զետեղեցին իր օրօրոցին
մէջ՝ փաթթւած նրբատեսիլ և փափկահուալ մե-
տաքսեղէններու և բրդեղէններու մէջ, քահա-
նան, օրէնսդիտը, նօտարը և ուրիշ անձնաւո-
րութիւններ եկան ողջունելու նորածինը՝ իրը
ապագայ հողատէր մը։ Շողոգորթներ, մարդիկ
ու կիներ, ամէն կողմէ փութացին անոր ընծա-
ներ բերելու, արծաթապատ հագուստեղէններ,
ոսկեկուռ ակռաշֆիկներ։ Այն պահուն երբ
զայն կը զեղուին պարգևներով, պաշտօնեաններ
մեծ գրքերու մէջ կ'արձանագրէին թէ այդ
մանուկը ունի հոս ակեր, հոն առւակներ, աւելի
հեռուն անտառներ, դաշտեր և մարդագետին-
ներ, յետոյ ուրիշ կողմեր՝ պարտէզներ և դարձ-
եալ ուրիշ մարդագետիններ, ուրիշ պուրակներ
և ուրիշ արօտավայրեր։ Ան ունի նոյնպէս կալ-
ւածքներ լեռան մէջ, ունի նոյնպէս տափարա-
կին մէջ։ Հողին տակն իսկ տէր է ան ահագին
հանքերու, ուր մարդիկ կ'աշխատին հարիւրնե-
րով կամ հազարներով։ Երբ ան իր հասակը
առնէ, մեծ մարդ դառնայ, գուցէ օր մը երթայ
այցելել այն ամէն տեղերը, զոր ժառանգեց իր
մօր արդանդէն ելլելու պահուն։ Թերես նոյն-
նիսկ այդ բոլորը տեսնելու նեղութիւնն ալ չու-
զէ յանձն առնել։ բայց նա քաղել պիտի տայ
և ծախել անոնց արտադրութիւնները։ Ամէն
կողմէ՝ ճամբաններով և երկաթուղիններով, գե-
տերէն նաւակներով և ովկիանոսի վրայ նաւե-

րով, անոր պիտի բերեն իր հողերու եկամուտ-
դերէն գոյացող դրամը լեցուն մեծ պարկերով։
Լա՛ւ ուրեմն, երբ մենք ըլլանք ուժին տէրը,
պիտի թողունք որ մարդկային քրտնաջան աշ-
խատութեան այդ արդիւնքները մնան ժառանգի
երկաթեայ գանձին մէջ։ Պիտի յարգենք ար-
դեօ՞ք սեփականութեան այսպիսի իրաւունք մը։
Ո՛չ, բարեկամներս, այդ բոլորը մենք կ'իւրա-
ցընենք։ Մէնք կը պատռենք այդ թուղթերը
և ծրագիրները, մենք կը կոտրտենք այդ գըղ-
եակներու գոները, մենք կը գրաւենք այդ հո-
ղը։ «Աշխատէ՛, եթէ կ'ուզես ուտել» կ'ըսենք
մենք այդ կարծեցեալ հողագործին։ «Այդ բո-
լոր հարստութիւններէն դու այլևս ոչինչ ու-
նիս։»

Կայ ատոր կուշաը այն միւս հողատէրը, որ
թէկ աղքատ ծնած՝ բայց հարստացած է ուղ-
ղամտօրէն կամ խարդախութեամբ։ Նա ափ մը
հող չունէր, ուր կարենար գլուխ դնել, բայց
գիտցաւ շահագործութեամբ կամ խնայողու-
թեամբ, տէրերու կամ բախտի շնորհիւ, ձեռք
բերել անսահման տարածութիւններ, զոր հիմա
կը շրջափակէ պատւարով։ Ու կը հնձէ հոն՝ ուր
բնաւ չէ ցանած։ կ'ուտէ և իր ճանկը կ'անցնէ
այն հացը, որ ուրիշ մը շահած է իր աշխատան-
քով։ Պիտի յարգենք մենք արդեօ՞ք այդ երկ-
րորդ սեփականատէրը, այդ հարստացողը՝ որ
բնաւ իր հողը չի մշակեր, բայց զայն հերկել
կուտայ գերի ձեռքերով և որ զայն իրենը կ'ան-
ւանէ։ Ոչ, այդ երկրորդ սեփականութիւնն
ալ մենք չենք յարգեր, ո՛չ աւելի քան առաջի-
նը։ Այստեղ դարձեալ, երբ մենք պէտք եղած
ուժը ունենանք, կուգանք մեր ձեռքը առնելու

այդ հողագետինները և ըսելու ինքզինքը անոր տէր կարծողին . «Հեռացիր չտե՛ս : Քանի որ դու կրցար աշխատիլ , շարունակէ՛ : Դու պիտի ունենաս այն հայը զոր քու աշխատանքը քեզի պիտի տայ՝ բայց այն հողը՝ զոր ուրիշները կը մշակեն այլևս քեզի չի պատկանիր : Դու հացիդ տէրը չես այլևս ։»

Այսպէս, պիտի առնենք այդ հողը, այս' զայն պիտի առնենք անոնց ձեռքէն, որոնք անոր տիրացած են, բայց զայն չեն մշակեր, վերադարձնելու համար անոնց, որոնք զայն կը մշակեն, և անոնց՝ որոնց արգիւած էր այդ հողին դըպչելու : Սակայն և այնպէս, ատիկա այն նպատակով չէ որ այս վերջինները իրենց կարգին կարողանան շահագործել ուրիշ դժբախտներ : Հողի այն չափը՝ զոր ունենալու իրաւունքն ունին անհատը, ընտանեկան խումբը կամ բարեկամական համայնքը, բաժին ինկած ըլլալու է իրենց անհատական կամ հաւաքական աշխատութեան համեմատութեամբ : Այն վայրկեանէն երբ հողի հատւած մը անոնց մշակելու կարողութեան սահմանէն դուրս կ'անցնի, այդ մարդիկը ո՛չ մէկ բնական իրաւունք չունին այդ աւելորդ կտորը պահանջելու . այդ վերջինին գործածելու իրաւունքը կը պատկանի ուրիշ աշխատաւորներու : Անհատներու և խումբերու մշակութիւններու միջև սահմանագիծ կ'ուրոշւի տարբեր կերպով մը, համաձայն արտադրութեան պահանջին : Այն ինչ որ դու կը մը-շակես, եղբայրս, քուկդ է, ու մենք քեզի պիտի օգնենք զայն քեզի համար պահելու՝ մեր աշխատաւորթեան տակ գտնւած բոլոր միջոցներով . իսկ ինչ որ դուն չես մշակեր, այդ ուրիշ մէկ

ընկերի համար է : Տեղ տուր անոր : Նա ալ պիտի յաջողի իրեն բաժին ինկած հողը արգաւաւոր դարձնելու :

Բայց եթէ դուք, մէկդ և միւսդ, իրաւունք ունիք հողաբաժնի մը, արդեօք առանձնացած մնալու անխոհեմութիւնը կ'ունենաք : Մինակ, բոլորովին մինակ, տկար գիւղացի հողագործը չափացանց թոյլ է միաժանակ կռւելու թէ՛ ագահ բռնութեան և թէ չարամիտ հարստահարիչին դէմ : Երբ նա ապրելու կը յաջողի, ատիկա կամեցողութեան հրաշքի մը շնորհիւն է : Պետք է որ ան յարմարի եղանակի բոլոր քմահաճոյքներուն և ինքզինքը ենթարկէ հազար առթիւ կամաւոր չարչարանքի :

Թո՛ղ սառնամանիքը ճեղքէ քարերը, թո՛ղ արեւ այրէ ու խամրէ, թո՛ղ անձրեւ թափի առատօրէն կամ քամրին ոռնայ, նա միշտ իր գործին վրայ է . թո՛ղ հեղեղը խղդէ իր հունձքերը, թո՛ղ տաքը զանոնք խանձէ, նա տիմրօրէն կը քաղէ ինչ որ կը մնայ և որ հազիւ հազ պիտի բաւէ զինքը սնուցանելու համար : Երբ կը հասնի ցանքի օրը, նա կը հանէ իր բերնէն սերմը, զայն հերկւած հողին մէջ նետելու համար : Իր յուսահատութեան մէջ իրեն կը մնայ դժնդակ հաւատքը . այդչափ անհրաժեշտ խեղճ հունձքի մէկ մասը նա կը զոհէ այն յոյսով թէ՛ խիստ ձմեռէն, նենդաւոր գարունէն և կիզիչ ամառէն վերջը, ցորենը պիտի հասուննայ սակայն և այնպէս պիտի կրկնապատկէ, եռապատկէ սերմնացուն, և թիրես զայն տասնապատկէ ալ : Որպիսի՛ ուժգին սէր կը տածէ ան դէպի այդ հողը, որ զինքը աշխատանքով ա՛յդքան կը պարտասէ, երկիւղով ու . յուսախարութիւններով ա՛յդքան

կը տանջէ, և զայն հրմւանքով ա'յնքան կը լնու, երբ ցօղունները կը ծփան լեցուն հասկերով։ Ո'չ մէկ սէր այնքան ուժեղ է, որքան գիւղացին սէրը հողին համար, զոր նա կը հերկէ և կը սերմանէ, ուրկից նա ծնած է և ուր նա պիտի դառնայ։ Եւ սակայն, ի'նչքան թըշնամիներ զայն կը շրջապատեն և կը նախանձին այն հողին զոր ունի ան և կը պաշտէ զայն։ Հարկահաւաքը տուրք կը դնէ անոր արօրին վըրայ և կ'առնէ անոր ցորենի մէկ մասը։ վաճառականը կ'իւրացնէ անոր մէկ ուրիշ մասը. ցորենը փոխադրելու համար երկաթուղին ևս կը շահագործէ զայն։ Ամէն կողմէ կը խարւի ան։ Եւ որքան ալ մենք պոռանք, կանչենք։ «Մի վճարեր տուրքդ, մի վճարեր հասոյթէդ», նա կը վճարէ սակայն և այնպէս, որովհետեւ մինակ է, որովհետեւ վստահութիւն չունի իր դրացիներուն վրայ, այսինքն միւս պատիկ գիւղացիներուն վրայ, կալւածատէր կամ մշակ, և չի համարձակիր դիմել անոնց համերաշխելու համար։ Սարուկ կը պահւին անոնք, թէ՛ ինքը և թէ ուրիշները, երկիւղի և անմիաբանութեան շնորհիւ։

Ճիշտ է որ՝ եթէ միենոյն նահանգի բոլոր գիւղացիները ըմբռնած ըլլային թէ միութիւնը ո'րքան կրնայ աճեցնել անոնց ուժը հարստահարողին դէմ, անոնք երբեք չպիտի թողնէին որ բնաջինջ ըլլային նախնական ժամանակներու համայնքները, «բարեկամական խումբերը», ինչպէս կը կոչւին Սերպիոյ և ուրիշ սլաւական երկիրներու մէջ։ Այդ ընկերակցութիւններու հաւաքական սեփականութիւնը չէ բաժնւած անթիւ մասերու ցանկապատներով, թումբերով

և խրամատներով։ Ընկերակիցները տեղի չունին վիճելու՝ գիտնալու համար թէ ակօսին աջ կամ ձախ կողմը բուսած հասկ մը իրենցն է իրապէս։ Ընկերներու փոխադարձ շահերը կարգադրելու համար չկան ո՛չ դատարան, ո'չ փաստաբան և ոչ ալ նօտար։ Հունգրէն ետքը, նորմշակումի ժամանակէն առաջ, կը հաւաքւին անոնք ընդհանուր գործերու մասին վիճաբանելու համար։ Այն երիտասարդը՝ որ ամուսնացեր է, այն ընտանիքը՝ որ բազմացեր է զաւակով մը կամ որուն մէջ մտած է հիւր մը, կը բացատրեն իրենց նոր վիճակը և կ'առնեն աւելի լայն բաժին մը ընդհանրական ստացւածքէն՝ իրենց աւելի մեծ պէտքերուն գոհացում տալու համար։ Այդ ատեն կը սահմանափակեն կամ կ'ընդլայնեն հողի տարածութեան սահմանները կամ անդամներու համեմատութեամբ, և իւրաքանչիւրը կ'աշխատի իր դաշտին մէջ, երջանիկ զգալով ինքզինքը հաշտ ապրելուն համար այն եղբայրներուն հետ, որոնք կը վաստակին, իրենց կարգին, ամէնքին պէտքերուն չափով բաժնրւած հողին վրայ։ Հարկադրիչ պարագաներու մէջ, ընկերները միմիանց կ'օգնեն, օրինակ, հըրդէն մը այսինչ հիւղակը լափած է, բոլորը կը շտապեն զայն վիրականգնել։ Չուրի հեղեղ մը աւերած է դաշտի մէկ մասը, կը պատրաստեն վնասողին ուրիշ մը։ Համայնքին հօտերը անձ մը միայն կարածէ, և իրիկունը՝ ոչխարները, կովերը կը բռնեն իրենց փարախին ճամբան առանձ առաջնորդնելու։ Համայնքը միանգամայն ամենքին և իւրաքանչիւրին սեփականութիւնն է։

Այս, բայց համայնքը, ինչպէս նաև անհա-

տը, շատ տկար է եթէ առանձնացած մնայ: Զու-
նենայ թերես անիկա բաւական հող զայն կազ-
մողներու ամբողջութեան համար, և բոլորը
պէտք է այդ պահուն անօթութենէ տանջւին:
Գրեթէ միշտ կը պատահի որ համայնքը բնակա-
նաբար վէճի բռնւած ըլլայ իրմէ հարուստ հո-
ղատէրի մը հետ, որ կը հաւակնի տէրը ըլլալ
այս կամ դաշտին, այսինչ անտառին կամ այնինչ
մարգագետինին: Իր դիմադրութեան մէջ՝ հա-
մայնքը ընդհուպ յաղթութիւնը պիտի տանէր
առանձնացած անհատին դէմ, եթէ սակայն հո-
ղատէրը մինակ ըլլար: Բայց այդ վերջինը մի-
նակ չէ: իր կողմը ունի գաւառապետը և ոս-
տիկանապետը, կառավարութիւնը ամբողջովին
իր օրէնքներով և բանակով: Ի հարկին՝ ան իր
տրամադրութեան տակ ունի թնդանօթը, շան-
թահարելու համար անոնք որոնք կ'ուզեն իրմէն
առնել կռւի առարկայ եղող հողը:

Այսպէս համայնքը պիտի կրնայ հարիւր ան-
դամ իրաւունք ունենալ, բայց ընդհակառակը՝
նա զօրաւորներէ անիրաւ նկատւելու բոլոր հա-
ւակնութիւններն ունի: Եւ զուր տեղը մենք
պիտի պոռանք անոր, ինչպէս պիտի պոռայինք
առանձնապէս տուրքի ենթարկւածի մը. «Տեղի
մի՛ տար», նա ալ պէտք է տեղի տայ, դոհ իր
առանձնացումին և տկարութեան:

Դուք, ուրեմն, բոլորդ շատ տկար էք, պըդ-
տիկ կալւածատէրներ, ըլլա՛ք առանձին, կամ
համայնքներով միացած, դուք շատ տկար էք
ամէն անոնց դէմ, որոնք կ'ուզեն ձեզի տկարա-
ցընել. այդ հող յափշտակողներու դէմ՝ որ չեն
կամենար ձեզի ունենալու փոքրիկ հողաբաժին
ը. այդ կառավարիչներու դէմ՝ որոնք ամէն

ձիգ կը թափեն անոր ամբողջ արդիւնաբերու-
թիւնը իւրացնել: Եթէ դուք չդիտնաք միա-
նալ՝ ո՛չ միայն անձ անձի և համայնք համայնքի
հետ, այլ նոյնպէս երկիր երկրի հետ, բաներա-
կան միջազգային մեծ ընկերակցութեան մը մէջ,
շուտով դուք պիտի բախտակից դառնաք այն
միլիոնաւոր և միլիոնաւոր մարդոց, որոնք ար-
դէն զրկւած են ցանքի և հունձքի ամէն իրա-
ւունքներէ, և որոնք կ'ապրին օրավարձի գե-
րութեան մէջ, գործ ճարելով միայն այն ատեն՝
երբ գործարանատէրը կամ կալւածատէրը պէտ-
քը կը զգան գործ տալու անոնց. այսպէս միշտ
ստիպւած կը մնան անոնք մուրատ հազար ու
մէկ ձեռի տակ, երբեմն խոնարհաբար գործ
խնդրելով, երբեմն ալ նոյնիսկ ձեռք երկարելով
չնչին օգնութիւն մը աղերսելու համար: Անոնք
զուրկ են հող ունենալէ, վաղը դուք ալ կրնաք
նոյնը ըլլալ: Կայ արգեօք զգալի տարբերու-
թիւն մը անոնց և ձեր վիճակին միջև: Սպառ-
նալիքը արդէն զանոնք տապալած է. կը խնայէ
ձեզի մէկ երկու օր տակաւին: Միացէ՛ք ձեր
դժբախտութեան կամ վտանգին մէջ: Պաշտ-
պանեցէ՛ք ինչ որ ձեզ կը մնայ և ձեռք բերէք
այն ինչ որ կորսնցուցած էք:

Եթէ ոչ ձեզ սպասող բախտը սոսկալի է.
որովհետև կ'ապրիք գիտական և մէթոտի դարի
մը մէջ՝ և մեր հակառակորդները, որոնց կը
ծառայէ քիմիագէտներու և գիտնականներու
բանակը, ձեզի համար կը պատրաստեն ընկերա-
կան կազմակերպութիւն մը, ուր ամէն ինչ
կարգաւորւած ըլլայ՝ ինչպէս արհեստանոցի կամ
գործարանի մը մէջ, ուր մեքենան պիտի վարէ
ամէն բան, նոյնիսկ մարդիկ, ուր այս վերջիննե-

ըը պիտի դառնան հասարակ անիւներ, որ պիտի փոխւին հինգած երկաթի մը պէս, երբ անոնք մտածեն տրամաբանել և կամենալ:

Այդպէսով է որ ամերիկեան Արեմուտքի մեծ ամայութիւններուն մէջ շահադիտական ընկերութիւններ, լաւապէս բարեկամացած կառավարութեան հետ, ինչպէս այն բոլոր հարուստները, կամ անոնք, որոնք յոյս ունին հարըստանալու, ստացած են շահագործելու արտօնութիւնը արգասարեր և ընդարձակ հողերու և անոնցմով կը կազմեն արմտիքի գործարաններ՝ աշխատցնելով մարդիկը չարաչարօրէն և գործածելով իրենց դրամագլուխները։ Կան դաշտեր որ ամբողջ նահանգի մը տարածութիւնը ունին։ Այդ ընդարձակ տարածութիւնը կը յանձնւի կրթւած, փորձառու և հլու մշակի, ինչպէս նաև վաճառականի յատկութիւններով օժտւած զօրավարի պէս մէկու մը, որ ճարպիկ է գնահատելու արհեստին մէջ՝ հողերու և մը կանունքներու արտադրիչ ոյժը, իր ճշմարիտ արժէքով։ Մեր այդ մարդը կը հաստատւի իր հողին կերպոնը՝ յարմար տան մը մէջ։ Նա ունի իր տրամադրութեան տակ հարիւր արօր, հարիւր ցանքի և նոյնքան հունձքի մեքենայ, քսան ցորենահատ գործիք, յիսունի չափ վակոններ, կապւած շարժիչներու, որ կ'երթան ու կուգան անդադար՝ երկաթեայ գծերու վրայ՝ դաշտի կայարանին և ամենամօտ նաւահանգիստին միջեւ, որուն նաւամատոյցներն ու նաւերն ևս իրեն կը պատկանին։ Հեռախօսի ցանց մը կը կապէ անոր տունը կալւածի բոլոր շէնքերուն հետ։ հսկիչն ձայնը կը լսւի ամէն տեղ։ ան ականջ կուտայ ամէն աղմուկի, աչք՝ ամէն գոր-

ծի։ ոչինչ կը կատարւի առանց իր հրաշմանի 224 հեռու իր հսկողութենէն։

Եւ ի՞նչ կը դառնայ բանապը կիւցապից այդքան լաւ կազմակերպւած այդ մասնակիւնի մէջ։ Մեքենաներ, ձիեր և մարդիկ կը գործածւին միւնոյն եղանակով։ անոնք նկատւած թիւերով հաշւըւած ուժեր, զոր պէտք է գործածել ամենաօդտակար կերպով՝ ի նպաստ տիրոջական շահերուն, կարելի եղածին չափ մեծ արտադրութեամբ մը և ամենափոքր ծախքով։ Ախոռները այն ձեռով են շինւած, որ կենդանիները շէնքէն գուրս ելլելնուն պէս՝ սկսին փորել բազմաթիւ քիլօմեթրներու երկարութիւնով ակօսներ, մինչև դաշտին ժայրը։ Անոնց քայլերուն իւրաքանչիւրը հաշւըւած է, իւրաքանչիւրը շահ մը կը բերէ տիրոջը։ Նոյնպէս գործաւորներու բոլոր շարժումները կանոնաւորւած են ընդհանուր ննջարանէն դուրս ելլելուն պէս։ Հոն ո՛չ կանայք և ո՛չ ալ տղաք կրնան գալ համբոյրով մը կամ գուրգուրանքով մը գործը խանգարելու։ Աշխատաւորները բաժնը լուսած են խումբերու, ունենալով իրենց յիսնապետները, հարիւրապետները և անխուսափելի լրտեսը։ Պարտականութիւն դրւած է աշխատութիւնը կատարել մեթոսով և պահանջել լուսաթիւն շարքերուն մէջ։ Մեքենայ մը աւըրւածին պէս կը նետւի մէկ կողմ, եթէ անկարելի է զայն նորսգել։ Զի մը վար ինկածին և ոտքը կոտրածին պէս, անոր ականջին մէջ ատրճանակ մը կ'արձակեն և զայն քարշ կուտան դէպի մսատունը։ Մարդ մը՝ աշխատանքին ծանրութեան տակ կ'ընկճի, կը կոտրի Յանոր մէկ անդամը, կամ կը բռնւի տենդով, կը բա-

բեհաճին զայն չվերցնել անմիջապէս, բայց յա
մենայն դէպս զայն կը հեռացնեն. թող մեռնի
ան անկիւն մը, առանց իր հեծեծանքներով մէ-
կը ձանձրացնելու: Մեծ աշխատութիւններու
վերջաւորութեան, երբ բնութիւնը կը հանգըս-
տանայ, կը հանգստանայ նոյնպէս և տէրը, աղատ
կ'արձակէ իր բանակը: Հետեւեալ տարին նա կը
գտնէ միշտ ոսկորներու և մկանունքներու բա-
ւական քանակ մը աշխատցնելու համար, բայց
էապէս պիտի զգուշանայ գործածելէ նախորդ
տարւան գործաւորները: Անոնք իրենց փորձա-
ռութեամբ պիտի կարենային խօսիլ, երեւակայել
թէ այնքան գիտեն որքան իրենց տէրը, հնա-
զանդիլ ստիպողաբար և, ո՞վ գիտէ, թերեւս կապ-
ւիլ այն հողին, զոր իրենք են մշակած, և կար-
ծել թէ անիկա իրենց կը պատկանի:

Անշուշտ, եթէ մարդկութեան երջանկու-
թիւնը կայտանար քանի մը միլիոնատէրներ ըս-
տեղծելուն մէջ, ի նպաստ անոնց կրքերուն և
քմահաճոյքներուն ամբարելով գանձին մէջ՝ բո-
լոր ստրկացած բանւորներու վաստակով գիտ-
ւած հասոյթները, հողին այդ տեսակ գիտական
շահագործումը թիապարտներու աշխատութեան
հսկիչ խումբէ մը՝ պիտի ըլլար երազւած իտէ-
ալը: Այդ ֆինանսական ձեռնարկներու ար-
դիւնքները հրաշալի են, երբ շահագործութիւ-
նը չի կործաներ ինչ որ շահագործութիւնը ըս-
տեղծեց: Ցորենի այսինչ քանակը, որ ձեռք է
բերւած հինգ հարիւր մարդու աշխատանքով,
կրնար յիսուն հազար հոգի կերպարել, այսինքն
չնչին վարձի մը ծախքին կը համապատասխա-
նէ բերքի ահագին արտադրութիւն մը՝ որ ար-
տածւելով նաւային բեռնաւորումներով, կը ծախ-

ւի ձեռք բերւած արժէքին տասնապատիկ գնո-
վը: Ճիշտ է որ եթէ ուտողներու ամբոխը բո-
լորովին աղքատ դառնայ, չունենալով գործ ու
վարձք, ան անկարող պիտի ըլլայ գնել այդ
բոլոր արտադրութիւնները և, անօթութենէ
մեռնելու մահւան դատապարտւած, չպիտի կը բ-
նայ այլևս հարստացնել շահագործողները: Բայց
ասոնք չեն զբաղիր հեռաւոր ապագայով. Նախ
շահի, քալել արծաթով սալայատակւած ճամբէ
մը, և յետոյ կը տեսնենք. յաջորդող զաւակ-
ները թող մէջէն ելլեն: «Մեզմէ յետոյ ջրհե-
ղեղ»:

Ահաւասիկ, ընկեր աշխատաւորներ, որ կը
սիրէք գաշտը, ուր առաջին անգամ տեսաք ցո-
րենի ծիլին գաղտնիքը, որով նա կը ծակէր հո-
ղին կարծը կոյտը, ահաւասիկ ի՞նչ ճակատագիր
ձեզի կը վերապահւի: Զեզմէ պիտի խլեն ձեր
դաշտն ու հունձքը, պիտի խլեն ձեր անձրւն-
իսկ, պիտի կապեն ձեզի ծխող և ճշող մեքենա-
յի մը, և բոլորովին սեցած ածուխի մուրով՝
դուք պիտի ծածանեցնէք ձեր բազուկները օ-
րական տասը կամ տասներկու հազար անգամ
լծակի մը վրայ: Եւ այդ բանն է զոր պիտի
անւանեն հողագործութիւն: Ու մի՛ յամենաք
այդ վայրկեանին սիրաբանելու, երբ ձեր սիրաը
ձեզի խօսի կին մը առնել: մի՛ դարձնէք ձեր
գլուխը դէպի անցնող երիտասարդ աղջիկը.
վերակացուն չի ըմբռներ որ տիրոջը գործը վը-
նասէ:

Եթէ այս վերջինին յարմար թւի ձեզի թոյլ
տալ ամուսնութիւն՝ զաւակ ունենալու համար,
այդ կը նշանակէ թէ ձեզի իր ճաշակովը գտած
է. դուք ունեցած կ'ըլլաք այն ստրկական յար-

մար ոգին զոր նա պիտի կամենայ ձևակերպել .
դուք բաւական ինկած պիտի ըլլաք , որպէսզի
ան արտօնէ որ գծուծ ցեղը շարունակէ տևել :
Այն ապագան որ ձեզի պիտի սպասէ , բանւորի ,
բանւորուհու կամ գործարանի տղու ապագան
է այդ : Ո՞չ մէկ գերութիւն չէ շաղախած և
ձևակերպած մարդկային նիւթը՝ ատկէ աւելի
կատարեալ մեթոտով մը՝ վերածելու համար
զայն գործիքի վիճակին :

Ի՞նչ կը մնայ մարդկային այդ տժգոյն , կքած
և հիւծած էակին մէջ , որ երբեք ճարպերու ,
փոշիներու ու կեղտոտութիւններու օդէն զատ
ուրիշ օդ չէ շնչած :

Ամէն գնով խուսափեցէ՞ք այդ մահէն , ըն-
կերներ : Խախանձով պահեցէք ձեր հողը՝ դո՞ւք
որ անկից պատառ մը ունիք . ձեր կեանքն է ա-
նիկա և կեանքը ձեր կնոջ ու զաւակներու , զոր
դուք կը սիրէք : Միացէ՞ք այն բախտակից ըն-
կերներուն որոնց հողը , ինչպէս և ձերինը , վաշ-
խառուներ , որսորդասէրներ և սեղանաւորներ
կ'ուզեն խլել : Մոոցէ՞ք բոլոր ձեր դրացիա-
կան պղտիկ ոխերը և խմբւեցէ՞ք համայնքներու
մէջ , ուր բոլոր ձեր շահերը համերաշխին , ուր
իւրաքանչիւր մարդի կտոր պաշտպանւի բոլոր
համայնքի անդամներէդ : Հարիւրով , հաղա-
րով , տասը հազարով , դուք արդէն շատ ուժեղ
պիտի ըլլաք կալւածատէրին և իր ծառաններուն
դէմ . բայց ոչ տակաւին բաւական ուժեղ՝ բա-
նակի մը դէմ : Ընկերակցեցէք ուրեմն համայնք
առ համայնք , և թո՛ղ ամէնէն տկարը տրամա-
դրելի ունենայ ամէնքին ուժք : Դեռ աւելին
կայ . կո՛չ ըրէք անոնց , որ ոչինչ ունին , քաղաք-
ներու այն անժառանգ մարդիկներուն՝ որոնց

թերես սորվեցուցած են ձեզի ատել . բայց զա-
նոնք պէտք է սիրել , որովհետեւ ձեզի պիտի օգ-
նեն պահելու համար հողը և վերստին ձեռք
ձգելու համար ձեզմէ խլւածը : Անոնց հետ
պիտի յարձակիք , պիտի տապալէք կալւածներու
պարիսպները . անոնց հետ պիտի հիմնէք մարդ-
կային մեծ համայնքը , ուր պիտի աշխատիք ձեռք
ձեռքի տւած՝ հողը կենսաւորելու զայն գե-
ղեցկացնելու և ապրելու համար երջանիկ այն
նոյն բարի հողին վրայ , որ մեզի հաց կուտայ :

Բայց եթէ դուք այդ չընէք ամէն ինչ կոր-
սըւած է : Դուք պիտի ջնջւիք ստրուկ ու մու-
րացկան : «Անօթի՞ էք» , կ'ըսէր վերջերս Ալճե-
րիոյ քաղաքապետ մը՝ խեղճ անդործներու
պատգամաւորութեան մը , «Անօթի՞ էք դուք ...
շատ լա՛ւ , կերէք մէկդ միւսդ» :



ՀՀ Ազգային գրադարան



NL0203154

«ՀԱՅՐԵՆԻՔ»-ի Հրատարակութիւնները

1. — ԱՆԴՐՈՆԻԿԻ, ԳԷԿ յոյն յեղ՝ կեանքէ, Ա. Գոէնոսի, թարգմ. ի. Ա. Երան: Գին՝ \$1.00:
2. — ԱՐՃԱԼՈՅՑ, Տրամա թիւրքահայ կեանքէն Վարդգէսի: Գին՝ 10 սէնթ:
3. — ՄՕՍՈՒՆ ԵԽ ԶՈՐԻ ԱՐՃԱԼՈՅՑՆԵՐԸ, Օննիկ: Գին՝ 10 սէնթ:
4. — ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՎԻՊԱԿՆԵՐ, Միք-Հազօրի: Գին՝ 5 սէնթ:
5. — ՄԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱԲԱՎԱՐՈՒԹԻՒՆԵՐ, Յ. Յ. Զաքմագճեանի, (մամուլի տակ):
6. — ՀԱՅՐԵՆԻՔ ԵՐԳԱՐԱՆ, Գին՝ \$2.50, Տաճկաստանի Համար զեղջւած 37.50 դրուչ:
7. — ՌՈՒՍ Ա. ՅԵՂ. ԾՐԱԳԻՐԸ, Թրգմ. Ն. Հանդոց: Գին 10 սէնթ, Տաճկ. 2 դրուչ:
8. — ՄԻՈՒԹԵԱՆ ԿԱՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ ԽԾՆԴԻՐԸ, Ն. Տ. Ս. Թ.-ի: Գին՝ 25 սէնթ:
9. — ՍՈՑԻԱԼԻՉՄԸԼ ԵԽ ԴՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆԵՐԸ, Էնրիկօ Ֆէրրիի, թարգմ. Ա. Խորացէլ-եան, (մամուլի տակ):
10. — ԻՄ ԵՂԲԱՑՐ ԳՐԻՂԱՑԻԻՆ, ԷԼԻԳԷ ՌԵՔԼԻ, Թրգմ. Տիկ. Ա. Պաղտասարեան: Գին՝ 5 սէնթ:

Սահմանական դիմել:

HAIRENIK PRESS

9 KNAPP ST.

BOSTON, MASS. (U. S. A.)